



378-ԱՀ

(435)

Մերժեցի Թիւրքիա Գոլէճի Նեշրիյաբը—Նօ. 2

ԳՈԼԵՃԻՆ  
ԹԵՍԻՍԻ ՎԵ ԹԱՐԻԽԻ

ԿԸՆՔ Ի

ՓԻՉՖ. Յ. Ա. ՊԵԶՃԵԱՆ

ՖԻՑԹ. Վ. ՂՐՇ.

ԱՅՆԹԱՊ

Մերժեցի Թիւրքիա Գոլէճի Մաթուսանը  
ՍԱՀԿՊ Ի ԵՄԹԻՑԸ  
ՓԻՉՖ. Ն. Ա. ՊԱԼԵԶՃԵԱՆ  
1943

1912 Հոկտ. 11 Տէրբեջի Թիկրիս. Գօ-  
լէծի Միհեռսիսլէր Կիւնիի ՄիհեռսէՊէթիթէ  
Փրօֆ. Յ. Ա. Պէջան ԹԱՐԱՅԲՆՏԱՆ ԻՐԱԾ է-  
ՏԻԼՄԻՇ ՕՂԱՆ ՆՈՒԹԳ:



39-2013

ՊՈԽՆՑԱՆ. 62 ոէնէ էվզէլ, 1850տէ, Այնթապատահ եէնի ուսուլ իւղրէ մէքթէպ քիւշառ էթմէք իշխն՝ ծոգ. Աղարիա Մմիթն՝ իսթանպօլա ծոգ. Համընէ միւրաճառմէք, Պէպէք մէքթէպինտէն կէնճ ջենոր խարայէլեան վարժապետի Այնթապա ճէլոց էլլէտի. Պու՝ ոլ կէնճ տիր քի, Ֆիդիքի իլմէրի իշխն խարիզ իւլ ասէ պիր գապիլիէթի օլուպ՝ թահոփի իշխն Լօնտրայա կիթմէպինէ ծոգ. Համին պիր եօլ պուրմուշ իքէն, միլէթտաշլարըն կէնճէրի արապընտա իշլէմէքիկի թէրճին էաէրէք Այնթապա տավէթինի գապուշ էլլէտի, վէտրամլուտա և ոէնէ իշլէյիպ, 1856տէ մէզարը մէզարլարըմըզա դարըշաբը

Օլ վաղթառ ինճիկի հարէքէթ պութարաֆլարտա չափուգ չափուգ եայըլմապտա օլուպ, լուհանի իշճիւրէ լուզում չօղալմազլէ, պիր թագըմ կէնճէր Մր. Շնայշըրտառան ալտըգլարը Աստուածարանուրիւն մէպատիպյլէ պաղը իւմի մազիւմաթլարտ վուգուփ քէսպ էթմէլէրինին լուզումու հիսու օլունալադ թալիմին պու զըսմընտ տէլալէթ էթմէք իւղրէ, 1856տտ, Գըրըմ մուհարէպէսինին ոսնլարընտա, Յ. Ա. Պէզճիեանը Պէպէքուն Այնթապա տավէթ էպէտիլէր.

Պու մէքթէպ 10 սէնէ Այնիմապտա տէվամ է՝  
տիպ՝ եազընտան երբագսան պիր չը թալէպէլէր  
ճէլպ էլլէտի քի, Պատ. Յարութիւն Պօյնուեօղուն-  
եան, Պատ. Սիմօն Թէրզեան, Պատ. Յարութիւն  
Ճինիիեան, Յարութիւն Շնորհօքեան, Գէորդ Մահ-  
ուէրէծեան, Յովհաննէս Ճէպէծեան վէ կարուծ լե-  
ռնեան անլէրաէն օլուպ՝ պունլար հալա պէր հա-  
յախ ողրրար:

Մէզքիւր մէքթէպ տահա միւնիմազամ պիր շէրլ  
ա տրագ 1866տա Ետրաշա նազլ էտիլտի, պիզ տէ  
փամիետոմըլլիէ պէրապէր տնա րէփագամ էթտիք  
ուտուածաբանուրինն շիւպէսինտէ, պաշ մուալիմ  
Մր. Մանիմկամէրի օլմագ իւզրէ, Տօդ. Փըրաթ վէ  
Մր. Փէրի տախի եարաըմ էտիյօրլար իտի, վէ իլմ  
չիւպէսի թէ.րրար Ա. Պէզճիեանա հէվալէ օլունմըշ ի-  
տի: Լարին չօգ կէմէզաէն պու մէքթէպին տա-  
խի մաթրա պա քեափի օլմատըլլը հիսո օլունմազա  
ողացատը: Զիւնքի միմակէրլէ շիմիդ վէ մէքթէպ մու-  
տիլիմէ էրիմիդ իշիւն տահա մէ թէտլէմ պիր սընֆըն  
րո զումը սէնէ պէ սէնէ տահա զիյատէ անլաշըլա-  
րագ 1871աէ Ատանատա ազտ օլունան կիլիկիա իթ-  
թիհատընտա կիլիկիատա պիր Գոլէծ իհտասը թահիթ  
ը մի զարէրէէ ալլընըպ՝ դարարկիր օլուու: Մէզ-  
քիւր թէծէմիւտէ: Կիլիկիանըն 23 ինձիլի քիլիսա-  
լարընտան կէրմիշ օլան չօպան, վախդ վէ մուրախիսա-  
լարտան մատա Պօրտ շիրքէթինին սէր քեաթիպի  
Տօդ. Նախանալէլ Գլարք տախի հաղըր պուլունտը.

վէ պու, օլ թէծէմիւր իշիւն պէօլիւք պիր պախ-  
թիրալըդ իտի, չիւնքի միւմախէլէին կէնիշ ֆիրը,  
այի հիսոիյաթ վէ ուլուվվը ճէնապ սահիպի ուիշի  
ումազէ, կիլիկիատա պիր գոլէծ իհտասը անճադ  
էօյլէ պիրինին թափիէսիյլէ միւմքին օլապիլիր ի-  
տի: Պու ճիհէթտէն պագլատըդտա մէզքիւր Ատա-  
նա թէծէմիւր Մ. Թ. Գոլէծին մագարը թէթէլիւ-  
տիւ ատա օրունապիլիր:

Կէրկէօրէլիմ քի, պու Եփոքէք աէրէծէտէն  
թալիմ ու թէրապիէ մէրքէղինին զուվլէտէն ֆիի-  
լէ կէլմէսի իշիւն հալլ օլունածագ կիւճիւք էր վար-  
իտի: Պօւնյարտան պիրի պու իտի քի, պու մագուտ  
իշիւն խարիճէ, ինկիլմէրրա վէ Ամէրփզայտ ազչէծէ  
իտնէ պապընտա միւրածատիթ էտիլէ պիրմէք իշիւն  
Իթթիհատ քիլիսալարընըն տախի 1000-2000 լիրա  
թէահիւտ էթմէրէրի, վէ տահա աոզրուսու վէշին  
վէրմէրէրի լազըմ կէլիյօր իտի: Պու իտէ, Էքսէր  
զըսմը քէնտի իտարէրէրինտէն աճիզ օյտն քիլիսա-  
լարընըլ իշիւն խափիփ պիր թէքրիփ աէյիլ իտի:

Օլպիրի աէ մահալ մէսէլէսի իտի: Կանիս փու-  
րա միւշքիլի հալլ օլունաս պիէէ, պու միսիլիւ աիի  
աէրէծէտէն պիր միւէսսէսէնին մահալը, Կանինէ-  
րէտէ, Կախօտ հանկը շէհրաէ պինա օլունածազը  
նա՞ուլ թալին օլունածագ իտի:

Աթիսէքի թէրթիսպ պու իքի միւշքիւլի պիր-  
տէն հալլ էրէտի: Կիլիկիա ուէտիփիմիզ զըմայտ  
Մարտա վէ Այնիմազ, Նէր իքիսինի աէ մէրքէղ սայտ

կիւճլիւքսիւզ գարարլաշմատը . չիւնքի ոլ վագըթ  
պուրատա մէվճաւտ օլան իքի Միսիօնէրլէրտէն Մր.  
Մարտին պինայլ քէնտի թէփէսինտէ (Մարտին թէ-  
փէսինտէ) տուրտըրմաղլըղը Մր. Էտէմս իսէ շիմտիքի  
մահալընը թէսահիւպ էլլէտի . վէ դալէպէ սօնրա-  
քինտէ գալալը : Կէլ կէօրէլիմքի պու սօնրաքի թէ-  
փէ շէհրին էշրաֆընտան պիր էփէնտինին միւլքի օ-  
լուպ՝ միւննասիպ պիր գիյաթ իլէ քէնտինտէն ալընըպ  
ալընամայաճաղընըն անլաշըմասը լազըմ կէլմէքլէ,  
ճէմատթըրմզան պազը միւթէպէրան, քէնտիսիլէ  
կէօրիւշտիւքլինտէ, Միւմաիլէյհ պու փազարլզա  
կիրիշմէք խթէմէտի: — Միւրինի սաթմագլըղա ըազի  
օլումտը իսէտէ, անտէն էլիսինի, չօգ էլիսինի եափ-  
ար. — Խթէնիլէն մահալըն թալիմ ու թէրպիյէլէ  
հասր օլունաճաղընը անլամասը իւզէրինէ անը հի-  
պա էլլէտի . 100 տէնիւմտէն զիյատէ ալսասը օ-  
լան պու թէփէյի թաա էփէնտի մէճճանէն վէրտի:  
Պու թէփէտէ պու պինա պազի գալարդճա, Մ.թ.  
Գօլէճի տուրտուգճա, միւմաիլէյին զիքը ի ճէմիլի  
տախի պազի գալաճագ ալըր: (Միւմաիլէյին 1890  
եանկընընտա զըրըլան լէլհասը եազընտա թազէ-  
լէնէճէլի մէմուլ ալըր):

Պէօլէճէ, մէշրութ 1,600 լիրանըն Անթապ  
թարաֆընտան թէ՛տիէսի, վէ պիրտէ պինա իշիւն  
միւննասիպ պիր արսանըն էլաէ էտիլմէսի կիպի եքի  
մուհիմմ մէսէլէ պիթմիշ օլարագ՝ պու մազսէտէ  
լազըմ կէլէն աղչէճէ իանէնին տէրճի իշիւն պիր

պիլիպ, պու գոլէճ պունլարըն պիրինտէ նա ոլ  
պիրինտէ գուրուլմա իճապ էտէճէլինտէն, թարա-  
փէճտէն գապուլ օլունտու քի, պու իքի շէհրիէր  
ալրը այրը Պօսթօնա եազըպ գոլէճին քէնտիլէրտէ  
օլմալընա կէօրտիւքլէրի սէպէպ վէ միւննասէպէթ  
լէրի թափուլիճէ պէյան էլլէսինլէր, վէ Պօսթօն ան-  
լէրի մուգայէսէ էտէրէք հանկըսը իշիւն րէյ պէյան  
էտէրսէ, օրատա եափըլուըն, վէ փարա իշիւն տա-  
խի էօյէ թէրթիպ օլունտը քի, գոլէճ հանկը շէհր-  
տէ եափրլաճադ օլուրսա, պիւթիւն կիլիկիտ քիլի-  
սալարընտան մէմուլ օլունան 1000, 2000 լիրայը տա  
իթթիհատա վէքեալէթէն օ շէհր քէնտիսի վէրտին:

Մահալ մէսէլէսի Անթապըն լէհինտէ օլարագ  
1872 նին իպթիտալարընտա Պօսթօնտա հալլ օլուն-  
տու . վէ Անթապ՝ ազիմ զայրէթ վէ փէտաքեար-  
լըգ իպրազըլա, 1500-1600 լիրայը թէ՛տիէ էլ-  
լէտի:

Պէօյէճէ տէրհալ իշէ պաշտմագ իշիւն տէօր-  
տիւ եէրիլէրտէն վէ տէօրտիւ Ո.մէրիգալըրարտան  
օլմագ իւզրէ սէքիլ աղատան իպրաբէթ պիր գոմի-  
թէ թէշքիլ օլունտու: Շիմտի պու սէքիզտէն ան-  
ճագ իքիսի հայաթաա տըր. — պիրի Սըվազ միսիօ-  
նէրի Մր. Փէրի վէօլ պիրի հուզուրունուզտա, (Յ.  
Ա. Պէջճիեան): Պու գոմիթէնին իշի չօգճա իքի  
իտի. — պինա շէհրին հանկը սէմիթինտէ օլաճաղը-  
նը թային էթմէք, վէ պիր տէ հիւքիւմէթճէ լա-  
զըմ կէլէն մուամէլաթա պազմագ: Սէմիթ խուսուսը

քիմսէնին ինկիլթէրրայա եա Ամէրիգայա կիթմէսի  
եղթիզա էլլէտաի, վէ հէլէ քի, պու աղըը իշի տէր-  
էօհաէ էթմէյէ բազը օրան պիր քիմսէ պուլուն-  
տու .— Տօդ. Թրոպիին .

Իշպու թասմիմ օրունան եէնի մէտրէսէտէ տա-  
հա ֆախտէլի սուրէթտէ մուալլիմիք էթմէք իշիւն  
իքմալ ը թահասիլ մագսէտիյէ պէնիմտէ Ամէրիգա-  
յա կիթմէմթէնսիպ էտիլէրէք՝ Տօդ. Թրոպիին իլէ  
պէրապէր, քէնտի ինկիլթէրրատա ազ ճէ տէրճի,  
վէ պէն եէյլ գոլէճինտէ թահասիլ իլէ օղրաշմագ իւղ-  
րէ 1872նին պահարընտա զարպա տողրու եօլա րէ-  
վան օլտուգ. արդատա պիրէր ֆա իլեա պրագա-  
րագ .

Մէզքիւր պինա գօմիթէսինին պագիտէ գալոն  
աղալարը ինչա իշիւն լազըմ կէլէն րուխատիթ ը ա-  
լլէինին իմա օլունածաղընա էմին օլարագ ալսանըն  
էթրաֆընա շիմտիքի կէօրտիւլիւնիւզ տիվարը չէ-  
փիրմէյէ պաշլատըլար իսէ տէ, չոդ էլէրիէմէզտէն  
հիւքիւմէթի մահալլիւնին էմրիլէ իշ պիրտէն տուր-  
տուրըլարը . շիւնքի պիրտաշտան անլաշըլարը քի, պու-  
րատա միլէթտաշլարըմըլտան սահիպ ի նուփուզ  
պիրինին իսթանալուտա, հիւքիւմէթ մէմու րիէթին-  
տէ պուլունան տահա պէօյիւք միլէթ միւթէպէրա-  
նընընթէսիրինտէն իսթիփատէ էթմէսիրէ պու թաշ  
պիղէ տէյմիշ ափիր . Պու ըէյփիյէթ թէշէպպիւսին  
հէման իլք կիւնլէրինաէ, իշին պաշընտա օլանլարա  
խայլընա ճան սրդընթըսընը ժուճիպ օլմու շիսէ տէ,

հէլէ քի չօգ սիւրմէյիպ, "պաթթալիյէ թօրպասընա  
աթըլարըլլ" սէօյլէնիլէն քեաղըտըմըզ օրատան թէգ  
շըզարըլարը վէ տիվար, հէմտէ ասըլ մէքթէպ պի-  
նասը իշիւն լազըմ կէլէն էմրնամէ թահասիլ օլու-  
նուպ՝ իշլէրէ տէվամ՝ էտիլտի :

1874իւն սօն պահարընտա պէն Ամէրիգատան  
տէօնտիւմ վէ իքի սէնէ էվլիլ ենովլքեան Սարգիս  
էվինտինին էօհատէսինէ թէսլիմ օլունան 15 թաւ-  
լէպէ իլէ Մ. Թ. Գոլէճին րիւշտիսինի պաշլատըմ: 15  
թալէպէտէյէ պիր խօճա, պու եփէյի կէնիշ պիր ֆէ-  
րիլի տէմէք տիր: Պու ազ թալէպէլէր իլէ իքի  
սէնէ տէվամէտիպ՝ օլ միւտտէթ զարֆընտա, պուն-  
լարըն իւղէրինէ պիր գաշ տանէ տահա իլավէ օ-  
լունարագ սալը 38է պալիի օլտու վէ Մ. Թ. Գոլէճին  
իլք ֆրէշմէնլէրի պու 38ին իշինտէ պուլունմալա-  
րըլէ, ասըլ գոլէճ տափրէսինին քիւշտընըն թա-  
րիսի պու սայըլմըշ տըր .— 1876նըն Հոկտ. 11ի:  
իշթէ պու սապահըն թէճէմիւիւնէ միւնասէպէթ  
վէրէն խուսուս:

1876 վէ 77 սէնէլէր, պինա թէտարիքի իշիւն  
էն մէշզուլ սէնէլէրտէն օլուպ՝ ասըլ պինա՝ 77տէ  
իքմալ օլունտը վէ 78ին պահարընտա 50-55 թաւ-  
լէպէ իլէ պունա տախիլ օլտուգ. ամմա նէ մէսէր-  
րէթ իլէ: Զի չարէ քի, պու մէսէրրէթէ աճը գա-  
րըշար. շիւնքի հիւքիւմէթ ի մահալլիյէ թարաֆըն-  
տան պիր մէ՛մուր կէլիպ՝ պինա րուխսաթը ը ալիյէ  
իլէ եափրլմըշ իսէ տէ, իշինտէ էմրը թէտրիսէ միւ-

պաշերէթ, այրընա բուխսաթա մախսուս օլուտ զլնը  
պէյան էտէրէք՝ թէտրիս օտամըզ զափատըլըպ՝  
միւհը ալթընա ալընտը. — պիր թէք օտաս (Շուրասը  
խաթրտա թութըլմալը քի, պէն Ամէրիկատան տէ օն-  
տիւքտէն սօնրա, ասըլ Ֆէրիլի չօգնա, պիր ազա-  
տան իպարէթ իտի: ) Հէլէ քի, պու եասադ իշի  
աախի չօդ սիւրմէյիպ, միւհը գօյան մէ՛ մուր կէ-  
լիպ գօյտուզը միւհը էլիլէ գալարընը:

Մ. թ. Գօլէճ քէնտի իլք մէ՛ զունլարընը էհա-  
լիէ 1880 տէ թագտիմէթմիշ տիր ։ Նիմուի պուրա-  
տա հաղըր օլան Սինեօրլար, Ալան իսթէրուէ մէ՛-  
զունլարըն Յկինձի թագըմընը թէշըիլ էտէճէքլէր։  
Իլք մէզունլարըն տտէտի ։ օլուպ պունլարըն նի հա-  
յաթտա տըր։ Տօդ. Գրիգոր Պօղոսեան Ամէրիկա-  
տա, Տօդ. Թէօլոգոս Խոժանապօլտա, Յովհաննէս  
Էֆ. Խըրլօփեան Հալէպտէ, Յովհաննէս Էֆ. Ճէմէլ-  
եան Այնթապտա, Վէ Փրօֆ. Զէնոր Պէզինեան Այն-  
թապտա:

Տօդ. Թրոպորիճ՝ էմր ի թալիմտէ թասավկու-  
րունուն կէնիշիի, վէ իլէրիի հիսապ էտէն թապի-  
աթը իդթիկասընտան գօլէճէ էհիլիշիլի խօճալար  
եէթիշտիրմէք իշիւն թա՛ իլք կիւնտէն Ամէրիկայա  
վէ էվրօփայա թահօիլ իշիւն իւմիտի կէնճէր կէօն-  
տէրմէքիի մէպտէ իթթիխազ էթմիշ իտի, շէօլիք  
Սարգիս Էֆ. Լեւոնեան, Վէ Յովհաննէս Էֆ. Գրի-  
գորեան պուրատա պիր միւտտէթ մուավին խօճալըդ  
էթտիբտէն սօնրա 1880 տէ Ամէրիկայա կէօնտէրի-

լիպ՝ Եէլլ վէ Ամէրիսմ գոլէճէրինտէ իւչ սէնէ  
թանսիլտէն սօնրա 1883 տէ ավաէթլէ գոլէճին տա-  
րմի փրօփէսօրտարը հալինտէ իշէրինէ պաշատը-  
լար։ Զէնոր Էֆ. Պէզինեան 1883 տէ կէօնտէրիլիպ  
1887 տէ Փարիզին հուգուգ մէքթէպինտէն ախզը  
տիպլօմա էտէրէք Մ. թ. Գօլէճի Ֆէզըլթիսինէ ի-  
լավէ օլունտար։ Պատ. Մ. կ. Փափալեան 1892 տէն  
պաշայարտ Գօլէճէ չէրէք կէթիրէն պիր մուալիմ  
հալինտէ պիր չօդ սէնէլէր անա խըզմէթ էլլէտի  
Մ. թ. Գօլէճին 1892 մէզունլարընտան օլուպ Սի-  
վազտա չէնտ սէնէլէր մուալիմիլիք էթմիշ օլան նշան  
Էֆ. Պալեօզեան տախի, Գօլէճին էրմէնինէ մուալ-  
լիմիրինի տէր էօհաէ էթմէք իւզրէ 1898 տէ Գօ-  
լէճ յարավլնտան տավէթ օլունտապ օլ չէօպէնին  
գաիմ փրօփէսօրու հալինտէ հալա խըլմէթինէ տէ-  
վամ էթմէքաէ տիր։ Մ. թ. Գօլէճին Առզիգիա-  
տախի, սինտէ Մուրատեան Յալութիւն էփէնտինին  
խըզմէթի ազ օլմամըզ տըր։ Մէրգում տախի Ամէ-  
րիկատա պիր միւտտէթ խահաի իլէ օլլրաշմըզ տըր։  
Վէֆիյաթ վէ տիկէր սէ պէպէլէրտէն նաշի մուալիմ-  
լէրի ճէտվէլինտէն էքսիլմիշ օլան ազալարընտան  
տօլայր Մ. թ. Գօլէճ թէկսափի պէյյան էթմէսիլէ  
պէրտապէր Մաթօսեան, Տաղլեան, Լեւոնեան վէ Պա-  
պիկեան կիպի կէնճ խօճալարըն Ֆէզըլթիէ իլա-  
վէսի ճիհէթինտէն տէ մի փթէխիր տիր։ Շոլ զափիլ  
զազայ գուրապան կիտէն Տէր Գրիգորեան Եագուպ  
էֆ. տախի քեաչքի պու կիւն պատմըդտա պուլուն-

ուս իտիզ Ուրֆալը Յովկակիմ էֆ . Սրբոյան տախի  
գոլէծին իլը սէնէլէրինաէ , զրոտ պիր միտաեթ  
մուավին խօճալը էթ յիշ ափրու Պու ուրատա դիք-  
րի ճափող տիր քի . իլը սէնէլէրաէ , ամա Ռիկղին տա-  
խի Մ . Թ . Գոլէծէ պէլլի խըլմէթի օլմուշ տըր :

Մ . Թ . Գոլէծէ խուսուսիյէթ վէ րէն , էմսալը  
արասընտատ անը թէքաէն տուրառուան պիր խուսուս  
կիլիկիա իմթիհատըլէ օլան ալագասը տըր : Անըն  
իտարէսինտէ իմթիհատըն պէլլի պիր հիսսէսի վար  
տրու . Գոլէծին խուսրէ Հէյլէթինի (Managing Board)  
կիլիկիա իմթիհատը ինթիխոապ էտիյօր , վէ պո-  
նուն իշխն իրքինտէ նիզամ՝ Խոտարէ Հէյլէթինին  
նրոփր Մէրքէղի թիւրքիա Միշլերնտան վէ նըսիլ  
իմթիհատ ազալարքնտան օլմագ իրէն , եագընտա  
թասհին օլընան նիզամնամէյէ կէօրէ շիմտի եէրլի  
գըսմը նըսիլնտան դիյատէ օլմուշ , վէ ասհա զի-  
յատէ օլապիլէծէք տիր : Ամէրիգան Պօրալն պէօյ-  
լէ պիր թէրթիպէ բադի օլմասը՝ կիլիկիա իմթիհա-  
տընըն մուհիմ մէզգիինտէն , վէ պիրտէ 1600 լիսա  
թէտիյէսիլէ խոտարէծէ պաղը տէրէծէ խօթիհգագ-  
քէսպ էթմիշ օլմասընտան նէշէթ էթմիշ ափրու եէր-  
լի քիլիսալար իլէ օլան իշպու ալագա խուսուսը թիւր-  
քիատա վագը ափկէր Գոլէծէլէրին հիշ պիրի հազզըն-  
տա տէնիլէմէզ . Պու հալ՝ կիլիկիա իմթիհատընտա-  
մընա ֆիլ վագը պէօյիւք պիր շէրէփ ափրու լարին տի-  
կէր թարաֆտան չու տա խաթըա կէլիր քիշ օլ պիր  
Գոլէծէրին պու միոլլու պիր ալագատա պուլուն-

մատըղլորը , մալիյէ նօգթա ինազարընտան ըէնտի-  
լէր իշիւն պէլլիրի աահա խայրլը օլմուշ տըր : Սէր-  
մայէրէրինին չափուգ չափուգ արթմատընա պիր սէ-  
պէպ տէ պէլլիրի պու օլմուշ տըր , եէրլի քիլիսալար  
իլէ ալագատա օլմատըղլորը :

Իլը կիւնտէն խասթախանէ Մ . Թ . Գոլէծի-  
նին մուհիմ պիր զըսմը սայլըմլը տըր : Պունտան  
40 — 50 սէնէ էվլիլ պիւթիւն լինատորու հէքիմ ճի-  
հէթիյէ փէք փէրտշան պէր հալտէ իտի : Պիր գաշ  
էննէպի տոգթօրլարտան մատա եէրլիլէթտէն տիփ-  
րօմա սահիպի միոթէալլէմ պիր հէքիմ պուլմագ  
նատիրամթան իտի : Պու մէմէրէթտէն իճրա էթ-  
միշ օլտուղու փէք վասի սէյյահաթը միւնասէպէ-  
թիյէ Տօգթօր թրօպրիմին տիգդաթ վէ րիգդաթը  
պու Ճիհէթէ չէվրիլմիշ օլտուղունտան , պու սէմիժ-  
լէրտէ պիր թըրպիյէ վէ լայլըլը պիր խասթախա-  
նէ թէսիս էթմէրիլիյն լիւդումը թա իլը կիւնտէն  
քէնտիւնին ֆիքրինի գոլէծինըի իլէ պէրապէր իշ-  
զալ էյլէտի , վէ պու նիշանկեահընտա մուվաֆփագ  
տալսի օլտուշ թըրպիյէ թալիմի՝ Գոլէծին հէման  
իլը սէնէլէրինտէ պաշլալպ՝ մալիլէսինին զըսա-  
լուը իշին աղ սօնրա . — 1887 աէ — տուրտուրու-  
տու իու աէ , պու զըսա միտատէթ զարֆընտա ,  
ահարիյէ շէնտակմնամէյի հափ օլան 20 տոգթօր  
եէթիշատիրիլտի քի Ա . Ալմունեան , Հապիպ Նազար-  
եան , Յովսէփ Պէզիհեան , Ամրատ Գարբիէլեան ,  
Մովսէս լեւոնեան , Խաքէնտէր իշխանեան վէ

Գալուստ Նաճարեան տօդիմօրլար պոնլարտան արրաջական Աղարեա Սմիթ խասմանահնին բէ սմի քիւշատը 1882 տէ վագը օլուպ անտէ, մէզրիւր թագրմանն պիր չօգ տօդիմօրլարըն էմէյի պուրոնմուշ բաէտէ, 30 սէնէտէն պէրլու անըն պաշընտա տուրան Տօգիթ. Շէփրրա անըն ճանը վէ բէքլամը մագամընտա պուլունմուշ ալըր. Քէղալիք Տօգիթ. Համիլթըն 20 սէնէտէն պէրլու. — Մէզրիւր միւտէթէթ զարֆընտա Աղարեա Սմիթ խասմախանէսինին կէօրախւյիւ իշէր ճիլտէր տօտուրածագ գապիւտէն օլուպ՝ օլ պապտէ պիր ումումի թասավդուր վէրմէթ իշիւն շիմախիք պէս պիր զաշ բազամ զիքը էտէրտէթ քիֆայէթ էտէր.

Մէճճանէն թէտավի օլունանլարըն միւթէվառըթ սայըսը՝ սէնէտէ 3,500 կիպի օլուպ՝ պուրագամ 30 սէնէ զարֆընտա եիւզ պինի թէճավուզ էթմիշ տիր. — Մէզրիւր միւտէթ զարֆընտա պէօյիք տմէլիյաթլարըն սայըսը օն պինտէն զիյատէ օլույօր.

Ամէլիյաթլարտա տահա թէնիքէլիսի գարըն ետրւագ (Laporotomy) օլուպ սանըի սէնէ զարֆընտա սալիթ պունէվտէն օլանլարըն ատէտի պինի կէշմիշ տիր:

Խասմախանէնին թէսիրի վէ կէօրախւյիւ իշիւն վասաթընը անլաթմագ պապընտա 1911ին բափօթընտան պէս պիր գալէմին զիքըի քիֆայէթ էտէր. — Մէզրիւր սէնէտէ, պիւթիւն Սնատօլունըն իւչ եիւզ

ֆարգլը մահալարընտան, Այնթապտա վագը Աղարեա Սմիթ խասմախանէսինէ կէլէնլէր օլմուշ տըր:

Մ.թ. Գոլէճին Յօ սէնէլիք թարիխինի իճմալ էտէր իքէն, իշինտէն կէչտիյի կիւճլիքէրտէն պազը յարրնը զիքը էթմէթ միւնասէպէթ խարիծինտէ օլմազ. անըն գէլաքէթէրի տէ էքսիք օլմատը. Անըն թա իւք կիւնլէրինտէ, 1880 ին Այնթապտա ագտ էտիլէն կիւիկիս իթթինատը հուզուրընտա, Գոլէճ ումումա տէյիլ տէ մահզա Այնթապլըլարտ խրդմէթ էտիյօր իմիշ տէյու մուախէզէ օլունտու իսէտէ, բազամլարտ միւրաճամթ օլունարագ պունըն արսոր թէպէյիին էթափիյինտէ գուրպաղըյա թաշ ամըլըլը օլուու:

1872 տէն իթիպարէն 16 սէնէ ճան սիփէրսնէ չալըշարագ Մ. թ. Գոլէճին էմսալը արասընտա վէթ փարլաք պիր մէվզիտէ տուրտուրմաղա մուվաֆիագ օլան, վէ իւէրիսի իշիւն տահա փարլաք էյամլարըն խարիթա վէ փլանլարըյա ուղրաշան իւք բէիսի փազիէթու Տօգիթ. Թրոպիթին 1888 տէ փիւճճէթէն վէֆաթըլ Գոլէճ իշիւն թազմինի մուհալ զիյանլարտան պիրի օլուու: Անտէն իւքի սէնէ սօնրա, 1890 տա, պինտ պէօյիւք պիր եանզըն աֆէթինէ ուղրամասըլէ, 2,000—3,000 լիբալըգ աղըր պիր մահրումիյէթէ հէտէփ օլուու:

1895 զըթալը անըն թալիմ չարխընա սայքի հիչ տօգանմատը խսէտէ ճանճա զարարը տա ազ օլ-

մատը՝ թաշրատա թէլէֆ օլանդարտան մատա, վա-  
գաստան պիր այ սօնրա իլէրի շայիրալէրիմիզաէն  
պէջ թանէսի Տիրատուրեան զազար խօճա իշէ խա-  
փիրէն խոքէնտէրունա եէթիշմէք մազսէտիլէ զօ-  
լէճտէն հարէքէթ էլէտիքլէրի կիճէնին հէման ֆէր-  
տասը կիւնիւնտէ : Քիլիս գուրպինտէ, իքիսինտէն  
մատասը գուրշոն վէ աթէջ իլէ թէլէֆէտիլտիլէր:  
Ատանտ գըթալը Գոլէճէ տահա փահալը օթուրտու :  
Սէնէլէր էմէլի իլէ կիլիկիտ մինպէրէրինէ թաղ-  
տիմ էյլէտիի պիր չօգ փէք իւմիտի կէնճ չօպան-  
լարտան մատա, Փրօֆ. Սարքիս Լեւոնեան կիպի պի-  
էմսալ պիր մուալիմին հիւն ի Խըզմէթինտէն աէ  
պիւթիւն Էնալիլի մահրում էլլէտի : Մէշրութի-  
յէթ իլանընտան ազ սօնրա պիր թաղըմ անարշիար  
բուհու թալէպէլէրին Գոլէճի ալթ իւսիթ էտէրձէ-  
սինէ կէօմթէրտիքլէրի սէրքէշանէ հարաքէթիէրի  
էնտիչէյի մուճիալ օլաճադ նէվաէն կէօրիւնիւր ի-  
քէն, պաշընտա Մր. կուտաէլ պուլունան Գոլէճ ի-  
տարէսինին հաքիմանէ վէ գաթի մուամէլէսի վա-  
սըթառլիէ 50—60 թանէսինին պիրաէն Գոլէճաէն  
ալագալարընըն գաթ օլունմասըլիէ օրթալըդ տու-  
րուլուու, վէ պէօլէճէ պունտան սօնրա պաշգա միւ-  
էսէսէլէրաէ չըդան այնի նէվտէն կիւճիւքիէրի  
պաստըմանըն շարէսի նէ՛ օլուուզու հագդընտա Մ.  
Թ. Գոլէճի էօյլէլէրէ միւէսսիր պիր աէրոս վէրմիշ  
օլուու :

Համիլ տիր քի, պու ոըրատա, Գոլէճին պախ-

թիրար պուշունտուզու պիւ գաչ խուսուս տա զիքր  
էտէլիմ : Գոլէճ՝ քիւշար թէշէպպիւսիւնիւն պէօ-  
յիւք միւ մահաաթա օկրատըլը իւր կիւնէրինտէպիթ-  
թապի լազրու կէլիր իտի քի, հիւքիւմէթէ թագտիմի  
լազրու կէլին թահրիրաթ ր բէտիյէ միւթէմէտ վէ  
մահիր պիր դալէմ իչի օլուու : Գոլէճ պու պապաէ  
իքիպիրտէրէ խուսուսիլէ միննէթար օլուու-  
զունու ունութմազ իսթէմէզ: Պուն լոր Այնթապըն  
գաթօմիր խանէտանընտան Քէնտիրձիկան ֆէթհու-  
լահ վէ Յոլչաննէս էֆէնտիլէր տիր — էլեէլը ֆ-  
րանսորդա մուալիմիմիզ Միէլ էֆէնտինին տա-  
պրտրր : Նախախնական սալըլա պիւն թէսա-  
տի գլէրտէն պիրի տէ, ոլ կիւնէրատէ Աթանպուտա-  
քի Մէտրիֆ Նաղըրընըն Միւնիֆ փաշա օլմասը իտիչ  
Միւնախէյն Միւնիֆ փաշա մէտրըփիէրվէր վէ միւ-  
թէալէմ պիրի օլուու ասլէն Այնթապը օլմասըլա  
պիրապէր Տօգթ . Թրօպիրձին տէ շախտէն թանըթըզը  
տօսթլարընտան օլմազլէ Գոլէճին միւշըրիւաթը Ոըրա-  
լարընտա պիդէ իւուսուսի եարալըմը տօդանտը : Բէ-  
իսին վէֆաթընտա, տէրհալ անըն եէրինէ կէչմէք ի-  
շիւն զաթէն Գոլէճի թանըյան, սէլլէն վէ անտէ է-  
մէլի օլան Տօգթ . Ֆուլը կիպի պիր քիմսէնին հա-  
զըր օլմասը տա պիր պախթիյարլըդ սալըլա կէրէք:  
Միւմախէյն րիւասէթի վազթընտա վէանտէն էվզէլ  
Գոլէճ իլէ 22 սէնէ ալագտատա պուլունտը : Եան-  
կընտա տէրհալ Գոլէճին տօսթլարընըն հիմմէթիլէ  
պու շիմտիքի պինա էվզէլքինտէն մունթազամ օլա-

բագ ինչա էտիլտի. վէ փրանընոսա Տօղթ. Ֆլու րըն  
էմէլի աղ տէլիլ տիր.

Թա իւր կիւնտէն Գոլէճ թէշէպդիւսինին պա-  
շնտա Տօգթ. Թրոպրիճ կիպի պիրինին պուրուն հա-  
ռը՝ Մ. Թ. Գոլէճինի պախթիյար զըլան խուսուս-  
լարըն պիրինծիսի սալըլուս ոէզա տըր։ Պու կիւն  
Մ. Թ. Գոլէճի նէ՛յէ մալիք իսէ, անըն իշխն չօգ ճտ  
միւմախիէնին օսանմադ պիլմէզ զայրէթինէ, համի-  
րէթինէ վէ խալիս ֆէտաքեարլըլընա միննէթատար  
տըր։ Տէօրթ սէնէ միւթէմատիյէն աղչէ թէտարի-  
քի իւէ մէշպուլ պուրունուրդտան սօնրա, պու իշտէն  
էլ չէքիպ Գոլէճին րիյասէթինի քէնտինտէն է հիշ-  
յէթի պիրինէ թէպիմ էթմէք արդուսընա րազմէն  
Պօսթօնըն իւհաճը իւզէրինէ օլ մէմուրիէթի գապուլ  
նէ 1870 տա Գոլէճին իւր ըէ իսի հալինտէ Այնթա-  
պա տէօնտիւ իւր աօգուզ սէնէլէրին մէզունլարը  
միւմախիէնի շախսէն թանըմըզ օլտուլար. քեազըի  
հարբուն թալէպէլէրիմուզ իշխն այնի շէյ տէնիլէ  
պիլէ իտի. Միւմախիէն ֆիլ վազը լիսանը, հուզու-  
րու, եախօտ, իրատ ը քէլամաա պէլազէթի ճի-  
հէթիթինտէ տիդդամ ճէլպ էտէնէրաէն օլմամըզ  
իտի. Ֆագաթ պունլարտան տահա զրումէթի էվ-  
սափա, — հագիգի աղամէթի թէրրիպ էտէն անո-  
սըլըն էքսէրինէ մալիք իտի. Քէնաի իւէ իւլիէ-  
թի օլանլար պիլիլւէր քի դալէմինտէ մահիր, էք-  
քեարընտա սէխալիթիլի, իւնսիյէթինտէ նէզաքէթ-  
ի, աթվարընտա նէջիպ, մուամէլէսինտէ միւսթա-

գիմ, էմանէթինտէ սատըդ, միւշրիւաթտա սա-  
պիթ, տիւզկիւնէ տօսթ, միւհթաճիյնէ չէֆիգ վէ  
թագվանըն միւհքէմ թէմէլի իւզէրինէ մրէսսէս  
օլան ախլագ լ համիտէ սահիպի պիրի իտի. — Նա-  
թանայէլ կիպի հիլէսիզ պիր իսրայէլի իտի. —  
Մարդասէր, վէ խուսուսիլէ Հայասէր իտի.

Մ. Թ. Գոլէճին տիկէր Գոլէճլէրէ օլան ալագա-  
սընճա շունու տէլէյիմ քի, պունլարըն վաղըթ սը-  
րասընտա էն էսքիսի թօպէրթ Գոլէճ վէ իքիննծիսի  
Պէլրութ Գոլէճի օլուպ՝ պիզիմքի սըրատա իւչիւ-  
նիւ կէլիր. թօպէրթ վէ Պէլրութ Գոլէճլէրի զէն-  
կին տիրլէր. — սէրմայէլէրի չօգ տըր. ալէլ խուսւս  
եագըն վագըթլարտա, միւնֆէրիտ մէնպա՛լարտան  
պէօյիւք ամիյէլէրէ նահի օլտուլար. Պիզիմ սէր-  
մայէմիզ՝ իւր սէնէլէրաէ օլտուլունտան չօգ իւէր-  
լէմէտի. Պիզտէն սօնրա եօլա չըգմըզ օլան ֆրամ,  
Մէրզիփուն վէ թարսուս Գոլէճլէրի, Մահսուլ ճի-  
հէթիլէ Մ. Թ. Գոլէճ իւէ ըէգապէթէ չըգըշամազ-  
լար իսէ տէ, սէրմայէլէրինի արթըրմագ պապընտա  
պէլքի իֆթիխար էտէպիլիրլէր։

39 - 2013

Պունտան 5—10 սէնէ էվլէլ էյլէտիյիմ թագ-  
րիպի պիր թանգիգէ կէօրէ, Մ. Թ. Գոլէճտէն անճագ  
գըսմէն թա՛լիմ ալմըզ օլանլարըն ատէտի 800 ի  
միւթէճավլըզ օլուպ՝ օլ սայը շիմտի 1000 ի կէշ-  
միզ օլաճագ տըր. Մէզունլարըմըզ պունտան տըր-  
շարը տըր. Լոյլէ ըասթ կէլիյօր քի, իւր 19 սէնէ-  
լէր իւէ սօնրաքի 14 սէնէլէրին մէզունլարընըն սա-  
ւասար

յըսը միւսավի տիր. — հէր իքիսի 186: զու 372աէն  
42սի վէֆաթ էթմիշ, վէ 20սի տէ թըպպիյէտէն  
օլմուշ տըր. տէմէք օլույօր քի, ասըլ մէզունլա-  
րըմըզտան էլեէվմ իշ տիւնեասընտա 312 միւնթէ-  
հիլէր իշլէյօրլար: Պունլարտան 85 տոդթօր, 12  
էնդաճը, 67 մուալիմ; 40 չօպան վէ վակի, 43  
ախզ ու իթա ատէմի վէ 40 տանէսի տէ հալա  
միւխթէլիփ մէքթէպլէրտէ թահսիլ է մրինտէ օլ-  
մագ իւզրէ, պու միւթէալլէմ ճիւմհուր մէմէքէ-  
թիմիզտէ վէ թաշրատա քէնտի հէմճինսլէրինէ  
խըտմէթ էթմէքտէ տիրլէր:

Մ. Թ. Գօլէճին մաղիսի՝ անըն միւսթադպէ-  
լինէ քէֆալէթ տիր. վէ իթիմատ ը դավիմիզ պու  
տըր քի, անըն տոսմլարը, Ալիւմնայը, պուրատա  
վէ Ամերիզատաքի խարէ Հէյթլէրի քէնտիլէրի-  
նէ տիւշէնին իճրասընտա սատըդ պուլունաճագլար.  
շէօլէ քի, Մ. Թ. Գօլէճին կէլէճէք նէսլէ վէ նէսլ-  
րէրէ սաշաճաղը նուր, պունտան էվլէլքիլէր կիպի  
վէ տահա զիյատէ ըուշէն վէ փարլադ օլա:

Մ. Թ. Գօլէճ,

Հոկտ. 11, 1912, Այնքապ.

ՀՀ Ազգային գրադարան



NL0594428

3

ՀՀ Ազգային գրադարան



NL0594431

6

ՀՀ Ազգային գրադարան



NL0594427

2

ՀՀ Ազգային գրադարան



NL0594430

5

ՀՀ Ազգային գրադարան



NL0594426

1

ՀՀ Ազգային գրադարան



NL0594429

4

